



ՄԱՂԻԿ շաբաթը երկու ան-  
գոմ կը հրատարակուի Զարեք-  
շաբաթի եւ Եպաթ օրերն : —  
Տարեկան բաժանորդագրութեան  
դրին է 100 զրուլ արծաթ : —  
Վեցամյացն 50 . — Գաւառաց  
համար 115 զրուլ . — Վեցամ-  
յաց 60 . — Ծանուցման տողը  
5 զրուլ :

## 40 ՓԱՐԱ

Ն Ա Զ Գ Ա Յ Թ Վ Շ Ն Ե Խ Ա Յ Թ Վ Շ Ն

## ՓԱՐԱ 40

Ար եւ ե նամակ կամ դրութիւն  
պետք է ուղղել ,  
Առ Արտօնատէր և Տնօրէն  
ԱՆՏՈՆ ՍԱԳԱՅԵԱՆ  
Էսկի Զաղթելէ ճատակի  
Նշան էֆ. Պերպերեանի Տղա-  
րան :

Խմբագրութեան յանձնուած  
դրութիւնը ետ չեն տրուիր :

### ԲՈՎԱՆԴՈՒԹԻՒՆ

Ազգային տեսութիւն . (Ամսանական խըն-  
դիրք) . — Կետնքի Պատկերներ . — Խասդիւլ և  
Մանավեան . — Ասկէ անկէ . — Գը էլլէնձէն  
մի . — Առանին փարատներ . — Տիկին իանդալոն  
(Ժիպասանութիւն) . — Ծանուցմունք :

### ԱԶԳԱՅԻՆ ՏԵՍՈՒԹԻՒՆ

#### ԱՄՈՒԾՆԱԿԱՆ ԻՆԴԻՔ

Մեր այս աւուր Ազգային Տեսու-  
թիւն շեղում մ'է , զոր ընել հարկա-  
դրեցանք Պատկ . Կրօն : Ժողովոյ Երշա-  
բերականաց առթիւ , և յառաջիկայ  
թուով վերստին պիտի շարունակենք  
մեր Տեսութիւններ վերաբերմամբ Գա-  
ւառաց ընդհանուր վիճակին :

Ամուսնական խնդիրք կարժեն շատ  
լուրջ ուշադրութեան և նկատողու-  
թեան առնուլ և զեղծումներն և ար-  
գելգները բառնալու համար քանաւոր  
միջոցներ ձեռք առնուլ :

Մեծագոյն զեղծումը որ կայ , ասա,  
ի Պոլիս դրամօժիտն է , և ի գաւառան  
շուշէ կոչուած բանը . որ դրամօժիտի  
հակառակն է , և այս վասակար սո-  
վորութիւնք ազգային չեն , այլ օտա-  
րամուտ :

Դրամօժիտի հայրենիքն Եւրոպայ  
է , ուր մէկն երբ ամուսնացն իւր աղ-  
ջիկը , նորա ժառանգութիւնը իրը դը-  
րամօժիտ կուտայ կանխաւա

Այս սովորութիւն Եւրոպայէ գա .

Պափարեցին Յոյնք , որոցմէ օրինակե-  
ցին նաեւ մերայինք , և որ երժալով  
զեղծման կարգ անցաւ , ամուսնութիւ-  
նը կօրսնցուց իւր անարատութիւն ;  
սրբութիւն և վեհութիւնը և այժմ  
պարզապէս առեւտրոյ կերպարան ա-  
ռած է բոլորովին և դրամօժիտը ա-  
մուսնանալու աղջկանց համար իր ան-  
ցագիր մ'է ամուսնութեան :

Խեղճ ծնողք որ պարտաւորուած  
են ամուսնացնել իւրեանց աղջիկը ;  
ունին չունին , կամ տոկոսաւոր փոխա-  
ռութիւն ընելով և կամ տուն իւ խա-  
նութ վաճառելով հարկադրեալ են  
պատրաստել նաեւ դրամօժիտը , ա-  
ռանց որոյ իր գուռն ափ առնող չգլու-  
նուիր , և եթէ գտնուի , շատ յարգե-  
լի բացառութիւն պէտք է համարուի

Ահա այս աստիճան ընդհանուր եւ  
զած է դրամօժիտի ամենակատ և ա-  
պականարար սովորութիւնը :

Բան մը սակայն , որոյ նշանակու-  
թիւնը ուրիշ բան չէ , բայց եթէ պար-  
զապէս իւ գնոյ առնուլ փեսայացուն  
վճարելով նմա իւր բարոյական ազա-  
տաւթեան գինը :

Լրջօրէն խորհելով այս բան մար-  
դուս արժանապատուութեանը կը  
դպչի և այլ եւս կը կորուսանէ իւր  
հեղինակութիւն և գերիշխանութիւն ,  
զոր ունի կնոջ վրայ և ինք կ'ստանայ  
բարոյապէս գերութեան վիճակ իմը և  
կինը կը լինի հեղինակութիւն և գե-  
րիշխան ի վերայ առն :

Միթէ այս չէ եղած դրամօժիտով  
ամուսնութեան հետեւանքը , և դարձ-  
եալ՝ միթէ այս պատճառաւ չէ որ  
ընտանեկան յարկերէ սէր , խաղաղու-  
թիւն և երջանկութիւն տակաւ խոյս  
կուտան և հանապազօրեայ վէճեր ,  
խոռվութիւն և անկարգութիւնք տե-  
ղի կունենան և , հետեւաբար , այս  
պայմանաց մէջ ամուսնական կեանքն  
անհանդուրժելի կը դաւնայ ; զի այն  
կը փորձուի իւր հեղինակութիւն և գե-  
րիշխանութիւն ի գործ դնել , բայց ի  
զո՞ւր , վասն զի այդ ամենը վաճառած  
է դրամօժիտով իւր կատարած ամուս-  
նութեամբ իւր բարոյական ազատու-  
թիւնը և հեղինակութիւնը կորուսած  
է :

Միրտ , զգացում և արժանապա-  
տը ութիւնը կրող մարդու համար դրա-  
մօժիտով ամուսնութիւնը անշուշտ խո-  
տելի և արհամարհելի է , և ի հարկէ  
պարտի խորշիլ՝ նկատելով թէ այս բան  
նաեւ ընտանեկան յարկի նիւթապէս և  
բարոյապէս կործանում է :

Խնճանանաշութեան և թէ ե-  
սութեան զգացում կրող և ամուս-  
նութեան որպիսի բան ըլլալը գիտ-  
ցող պարկեցու ոք—թէեւ լինի գոր-  
ծաւոր կամ պարզ խանութպան — ա-  
մուսնութեան իբր պայման չընդունիր  
դրամօժիտը , այլ իրեն ամուսին ընտ-  
րելու կնոջ վրայ կը նշանը պարզածի-  
րութիւն , սէր , գորով , ամօթխածու-  
թիւն , հայկական համեստութիւն ,

մայրական հանգամանք, տան կառավարութիւն և առտնին տնտեսութիւն, որ ստուգիւ ի կնոշէ պահանջելի շատ յարգելի պայմաններ են, զի ատոնց մով է որ կը գոյանայ՝ հանգիստ և երջանկութիւն ամուսնական յարկի մէջ.

Ով պիտի հրահանգէ սակայն, ո՞վ ուսուցանէ, ո՞վ առաջնորդէ: ո՞վ զասոնք պիտի ներշնչէ ժողովրդին և ո՞վ հասկցնէ դրամօժիտով ամուսնութեան շատ աղետաբեր հետեւանքները:

Այս պարտականութիւն ի հարկէ գլխաւորաբար քահանային՝ խոստովանահօր է, որ բարոյական հայր է իւր խոստովանորդւոց, զորս պատի խրատել, յարդորել, զգուշացնել, պատրաստել և համոզել:

Ամենամեծ դժբաղդութիւն է սակայն թէ մեր Արք. քահանայ Հարք իւրեանց նիւթական կացութենէ գիտեն գանգատիլ, բայց թէ արդեօք բացառութիւններն յարգելով — գիտեն իւրեանց նուիրական պաշտօնի պարտականութիւնը, և թէ տարին քանի անգամ հովուական այցելութիւն կուտան իւրեանց խոստովանորդւոց, կը քննեն՝ նոցա առտնին բարոյական վիճակը, բառնալու ջանք կ'ընեն ընտանեկան վիճակը՝ եթէ կան, և կ'աշխատին՝ նոցա ներշնչել այնպիսի դադարաբներ՝ զորօրինակ, հակադրամօժիտի և այլ ասոնց նման բաներու՝ որ անշուշտ կարեւոր են և օգտակար վասն զի շինելու կը ծառայեն:

Եւ արդէն ի՞նչ է տաներէցի պարտականութիւնը, արդեօք միայն մըկրտել երբ ծնաւ մանուկը, պսակել երբ ամուսնանայ, թաղել երբ մեռնի և Զատկի ու Ծնունդի օր հնել տունն, որ իբր թէ անիծեալ ըլլար:

Ոչ, ասոնք չեն միայն քահանայի պարտիքն. այլ այնպիսի բաներ, զորս վերեւ նշանակեցինք և որոց կատարմամբ քահանայն աւելի կը յարգուի, համակրութիւն կը գտնէ ու փոխադրաբար աւելի լաւ կը վարձարուի, վասն զի ժողովուրդն զքահանայն կը նկատէ իւր տան հոգեւոր հովիւը և կ'սպասէ որ նա իւր ուրախութեանը հաղորդ և իւր ցաւոցը, տրտմութեան և վշտին ցաւակից, տըրտմակից, վշտակից և միսիթարիչ ըլլայ, և նորա—ժողովրդեան — այս ակնկալութիւն բանաւոր է, զի քահանան է

որ իրեն հետ յարաբերութիւն ունի միշտ:

Իցէ թէ մեր Պատ Կրօն. ժողովն որ այնքան ջերմ հոգածութիւն կը ցուցնէ քահանայից ապրուստի ապահովութեան, բարեհաճի ոչնուազ ջերմ հոգածութիւն ցուցնել նաեւ նոցանուիրակտն պաշտօնի և պարտականութեանց անվը գործադրման, որով քահանայութիւնն յաչս ժողովրդեան պարզապէս արհեստ մ'ըլլայէ կը դադրի, կը բարձրանայ, կ'ստանայ զիւր կարեւոր դիրք, կը վերստանայ իւր բարոյական բարձր ազգեցութիւն, որով և ժողովրդեան բարոյական վիճակ եւս քան զեւս կ'ազնուանայ և մեր այս ըսածը բանաստեղծութիւն մը չէ, այլ իրողութիւն, որ հիմնեալ է մեր ազգային եկեղեցական պատմութեան:

Եթէ ի Պոլիս այսքան զգալի է բարձրացումը քահանայական վիճակի, հապա ո՛րքան աւելի ստիպողապէս զգալի է ի գաւառս, ուր եթէ չկայ դրամօժիտի օտարամուտ և յոյժ վրնասակար սովորութիւնը, որոյ գործնական նշանակութիւնը բացատրեցինք, կայ սակայն — բաց այլոց — Պալլէ կոչուած նոյնքան աւելի վատ և օտարամուտ սովորութիւնը՝ որ մուտ գտածէ արեւելեան ազգերէ, և որոյ նշանակութիւնն է, փեսացուին կողմէ ի գեղոյ առնուլ զհարսնացեալը՝ զհարելով նորա բարոյական ապատութեան գինը նորա ծնողաց:

Կրկնութիւն ըրած չըլլալու համար չենք հարցներ վերստին թէ՝ երբ աստ և ի գաւառս, ամուսնութեան պայմանք հիմնեալ են գրամական գործառնութեան վրայ, կատարուածն միթէ ամուսնութիւն է ճիշդ այնպէս, ոսպ կը հասկցուի բուն ամուսնութիւնը.

Ի հարկէ ո՛չ, և այս ժիստական պատասխանի գարմանը սոսկ բարոյական արդեքը չէ, զի ամուսնութեան առթիւ դրամական պայմանք ի պաշտօնէ չեն կատարուիր, ալլ ոչ ի պաշտօնէ կը կատարուին, զորմէ անշուշտ տեղեկութիւն չունենար շատ անգամ տաներէցն, որպէս զի յաւուր նշանագրութեան յալտնէ զայն, այլ կը կատարուի երկուց կողմանց փոխադրձ հաճութեամբ և հաւանութեամբը, որուն ձայնը յետոյ միայն կը լսուի:

Կը հետեւի թէ խնդիրը սոսկ շահադիտական է, և այսպիսի պարագայի արգելիչ ազգեցիկ միջոց մը եթէ կայ, որ լինի միանգամայն բանաւոր, այն ալ համոզումն է, համոզում, որ կարենայ վառել և արծարծել աստ, ի Պոլիս փեսայացուին և ի գաւառս հարսնացուին ծնողաց սրտին մէջ արժանապատուութեան զգացումը:

Այս մասին լրագիրք եւս կոչուած են ոչ նուազ և թերեւս շատ աւելի մեծ ծառայութիւն ընել և նպաստել բառնալու կամ խստելի երեւցնելու յաչս ժողովրդեան ի՞նչ որ զեղծում է, նախապաշտամում է և կամ արդիւնք տգիտութեան:

Հետեւաբար, լրագրաց՝ մանաւանդայն լրագրաց՝ որ կ'զբաղին կեանքի խնդիրներով՝ տարածումը ոչ նուազ շահեկան պայման մ'է ներքին բարենորոգմանց իրականացմանը:

Ահաւասիկ անցողաբար այսքան ինչ դրամօժիտի և Պալլէ վերաբերմաք:

Կարծէ սակայն որ այս առթիւ մեր տեսութիւն ընդարձակենք նաեւ այն միջոցաց վրայ՝ որ կարեւոր են գիւրացնելու ամուսնութիւնը մեր ազգայոց մէջ ի Պոլիս:

Ստոյգ է թէ դրամօժիտի բարձումը մեծապէս պիտի գիւրացնէ ամուսնութիւնը, վասն զի կանալք յանժամանականաբար պիտի գադրին պահանջող լինելէ, վասն զի երբ դրամօժիտ չտան, ի հարկէ նաեւ իրաւունք չեն ունենար պահանջելու իւրեանց ամուսինէ այնպիսի բաներ՝ որ էապէս աւելորդ են, շռայլ արդուղարդուց կը վերաբերին և որք հակառակ են տընտեսական պայմանաց, և Հետեւաբար, պարզասիրութիւնը զգալապէս պիտի սկսի մուտ գտնել Հայ-իգական սեռի մէջ:

Այս բան սոսկ ենթադրութիւն չէ, այլ այնպիսի հաւանականութիւն, որ ծշմարտութեան շատ մօտ է:

Բայց մեր առաջադրեալ նպատակի իրականացմանը՝ որ այնքան փափագելի է կարեւոր միջոցներէ մին ալ է մեր Ազգ. Պատրիարքարանի կողմէ կարի թեթեւացումը այն արոց, որ կը պահանջուին փեսայացուի և հարսնացուի կողմէ յաւուր նշանագրութեամբ, և հարսնացմասիսութեան:

Քննութեամբ հաստատուած է թէ

ուրիշ ազգեր այս մասին շատ թոյլառուն, մինչդեռ մեր մէջ պայմանք այս մասին շատ ծանր են, ծանր կ'ըսենք, որովհետեւ երկու կողմն ալ հարկադրեալ է բաւական դրամ վճարել վաւերագրի, քահանայի. և այս բանի կցեալ է նաեւ գանձումը ազգային յետնեալ տրոց:

Ըսել չենք ուզեր թէ մեր Ազգ-Պատրիարքարան պատշաճապէս չներկայանայ, ընդհակառակը՝ մենք. ազգային արժանապատութեան տեսակէտով, շատ կը փափագինք որպէս զի այդ հաստատութիւն արժանաւոր դիրք ունենայ, բայց մեր այս բաղձանաց գոհացումը բնաւ չենք ուզեր տեսնել այնպիսի միջոցներով, որ ամուսնութիւնը դժուարացնէ ծանր բեռ զնելով այս առթիւ:

Նոյնպէս, ամուսնութիւնը դիւրացնող միջոցներէ մին ըլլալ կը համարինք պսակադրութիւնը եկեղեցւոյ մէջ կատարել ի ժամու կրօնական արարողութեան: և այս բան շատ յարմար է նաեւ եկեղեցւոյ այն վարդապետութեան, որ զպսակը կը նկատէիրեւ զմին եկեղեցւոյ խորհրդոց:

Այս բան, կը կարծենք գիտնալ թէ ոչ նուազ կը դիւրացնէ ամուսնութիւնը, վասն զի յախնժամ հարկ չմնար մեծածախ հարսնիք բռնելու և հարսնելորներ հրաւիրելու, վասն զի հարսնելորք պսակի արարողութենէ յետոյ յայտնելով իւրեանց չնորհաւորութիւններ՝ կը վերադառնան իրենց տեղը և այս շատ վայելու պարզութիւն է, որում կը հետեւին եւրոպացիք գրեթէ ընդհանրապէս:

Պարզութիւն ըսինք, վասն զի եկեղեցւոյ թեթեւ նուէր մը տալով ամենայն ինչ կը վերջանայ:

Կարողք կրնան այս առթիւ կրնան, եթէ հաճին, նաև Ազգ. Հիւանդանոցի նուէր մը հանել, որոյ գեղեցիկ օրինակը զառաջինն տուաւ ծանօթ վաճառական Մեծ. Երեւում էֆէնտի Փափագեան, ինչպէս և ուրիշ ազգայինք:

Թերեւս գտնուին ուրիշ միջոցներ, զօրս մենք չյիշենք, բայց ինչ որ ալ ըլլայ, ամուսնութիւնը դիւրացնելն ամենակարեւոր պէտք մ'է ազգայինք. բարոյական և տնտեսական տեսակէտով:

## ԿԵՑՆՔԻ ՊԱՏԿԵՐՆԵՐ (ՎԵՐԱԲԵՐԵՐ ՌԱՒԿԱ)

### ՊԱՏԿԵՐ Բ.

#### ՏԵՍԱՐԱՆ ԵՐԿՐՈՐԴ

Զրոսարանը դարձեալ նոյն է, այսինքն, ի բում-քարու, Քարապուչաք մականուտնեալ զրոսավալրը. բայց այս անգամ ներկայացողը ոչ թէ 6-7 տարեկան՝ այլ 12-13 տարեկան օրիորդ մ'է:

Զրոսարանը լի է Հայ, Թուրք և Յոյն ազգաբնակութիւններէ. որք կը զուարթանան գինւով. օղիով և այլ ազգի ազգի ոգելից ըմպելիներով:

Բնական է զի երբ Բագոս կը պաշտուի և կը խնկարկուի և կ'սկսին գըլուխները տաքնալ, յախնժամ բանավարութիւնը չէ որ կը կառավարէ զմարդ, իմացականութիւնը այլափոխուած է, հոգեկան զգացմունք կը դադրին և այլ եւս օրուան խնդիրք են ոչ բարոյական և ոչ այլ ինչ, բայց միայն քմահաճոյք, զի մարդ յախնմ պահու իւր անձին տէրը չէ, ներշնչութիւնը կ'ստանայ ոգելից ըմպելիէ և կը գործէ անոր ազգեցութեան ներքեւ:

Ֆիշեր են սակայն, որ այս պարագայի մէջ, կը պահեն դարձեալ բարոյական վեհութիւն և պրտի ազնութիւն-ը բան մը՝ որ ամեն մահկանացուի տրուած չէ:

Ահա այս վիճակի, այս պայմանաց մէջ է որ կը ներկայի 12-13 տարեկան օրիորդ մը, և ինչ ընելու համար:

— Է՞ս, կը սոսկանք և կը սարսպինք ըսելու . . . ձեռք բանալու համար . . . :

Զե՞ռք բանալ և որո՞նց հանդէպ: — Անոնց՝ որոց ի սրտին գութ կենալը խնդիր մ'է, բայց արգեօք ի նոյն պահու խնդիր մ'է նաեւ հաճոյքը:

Մարդ այս խնդիրը յուզելու և լուծելու համար հարկ չէ ոչ ընկերաբան, ոչ իմաստասէր և ոչ բարձր գաղափարներու տէր լինելու, այլ բաւական է որ քիչ շատ սիրտ, զգացում, գաղափար և դատողութիւն ունենայ գիտնալու համար թէ ինչ է աղջիկ մը և ինչ պարտի ըլլալ:

Կ'աղաչենք զընթերցողները, որպէս

զի առանց կանխակալ գատողութեան քննեն խնդիրը և շաճապարեն հետեւցնելու թէ պատճառն անողոք չփաւութիւնն է:

Ազգատութիւնը կ'զգանք, խիստ լաւ կ'ըմբռնենք զայն գուցէ առաւել քան զայն՝ որ միայն լսած է, բայց գործնական գաղափար չունի, կը ճանչենք անոր չարաշուք ազգեցութիւնը՝ ինչպէս ճանչած ենք պերճութիւնը և շատ աշեցները, բայց բնաւ չենք կրնարը ընդունիլ և ոչ մի աեսակէտով թէ պարկեցած աղքատ մը՝ որ կրնայ գործել, ձեռք բանայ, մուրայ և որ աւելին է մանաւանդ՝ իւր մատղաշ և կամ դեռտհաս աղջիկներն մուրալու թելադրէ և այն հասարակաց զրօսարաններու մէջ:

Եւ գիտէք զո՞վ. — Իւր աղջիկը, որ հանդերձեալ է կին, մայր և տանտիկին լինելու, ընտանիք կազմելու և սերունդ կազմելու:

Ահա աստ է մեր եզրակացութիւնը: Բայց, Ընթերցո՞ղ, արի տես թէ այս սարսուռ ազգող տեսարան տեղի կունենայ, բաց այլոց, նաեւ Հայաշատ մեծ թաղի մը կեդրոնը, ուր է մեր Պատրիարքարանը՝ որ բաւականէ աւելի բարապաններ ունի, շրջակայ մի քանի եկեղեցիներ, թաղ. խորհուրդներ, վարժարաններ. հոգաբարձութիւններ և Աղքատախնամ ընկերութիւն կայ, բայց կայ նաեւ այս աստիճան բարոյական մեծ անկում:

Իրա՞ւ, շեղեցանք և բարոյական վարդապետութիւններով սկսանք զրադիլ, մինչդեռ, ըստ մեր առաջադրութեան՝ կեանքի Պատկերներ պիտի ներկայէինք:

Է՞ս, այսքան շեղում, թող շատ չամարուի մեզ, վասն զի կ'զգանք և զգալը մեր ձեռքքը չէ, և վասն զի մեր ազգայնոց է որ կը գրենք:

Ահաւասիկ երկրորդ պատկերը:

Ինչպէս ըսինք, այս անգամ—պէտք է գիտնալ թէ միայն մէկ անգամ չէ—ինդրսյն ենթական 12-13 տարեկան աղջիկ մ'է, որ ձեռքքը կը բանայ մուրալու համար ամեն անոնց մ'է որ կը զբագու:

Է որ բան մը կուտայ, է որ կը յանդիմանէ զինք, է որ մուրալուն պատճառը կը հարցունէ, է որ հետ

կը զուարձանայ և գաւաթի մը օղի  
կուզէ հրամցնել, է որ բան մը կ'ըսէ,  
և վերջապէս ամեն ոք եր ուզած կեր-  
պովը կը վարուի, վասն զի անդ ոչ  
դպրոց է, ոչ կաճառ, ոչ բարոյական  
ակադեմիա, ոչ լսարան, ոչ խօսարան  
և ոչ եկեղեցի, այլ հասարակաց զրո-  
սարան :

Արդեօք այն 6-7 տարեկան աղջի-  
կը, զոր հարցաքննեցինք, իրաւ էր՝  
զոր ինչ մեզ կ'ըսէր, և արդեօք այն  
12-13 տարեկան աղջիկը՝ որ հասարա-  
կաց զրոսարանները կը մուրայ. արդ-  
եօք իրաւ չունի ուտելու հաց, զո՞ւ  
նաեւ իր տունը տանելու պարտաւոր-  
եալ է :

Այս հարց երկրայելի լինի կամ ոչ  
և շարժառիթն իրական լինի կամ ոչ,  
սկզբունքը չարաչար է, և կ'արժէ որ  
այս բան նկատողութեան առնուի ա-  
նոնց կողմէ, որոց որ անկ է :

Արժանահաւատ անձինք մեզ տե-  
ղեկութիւն կուտան թէ Գում-քարուի  
դրսի եկեղեցւոյ քարոզիչ Անոյշեան  
Փեր. Տ. Գարբիէլ վարդապէտ իմանա-  
լով Մաղիկի նախորդ թուով հրատա-  
րակեալ մեր այս յօդուտծի առաջին  
մասը, փութացեր է անմիջապէս յանձ-  
նարարել եկեղեցւոյ պաշտօնէի մը որ-  
պէս զի քննէ, հսկէ և տեղեկանայ թէ  
ոյք են այս աղջկունք, որ մուրալու  
համար հասարակաց զրոսարաններ կը  
յաճախսեն, և այս մասին անշուշտ  
պարտուապաշաճն ի գործ պիտի դը-  
նէ, և մենք պարտինք հաւատալ թէ  
իւր ազդեցութիւն պիտի չզլանայ ար-  
գիլելու համար կրկնումը նմանօրինակ  
դէպերու, որ բարոյական տեսակէ-  
տով շատ ժանր կը կըսէ :

Բայց յարենք նաեւ թէ այս բա-  
րոյական պարտականութեան մէջ բա-  
ժին ունիննաեւ ամեն անոնք որ ակա-  
նատես կը լինին, բնաւ պէտք չէ ան-  
տարբեր գտնուին և կամ բաւականա-  
նան անպիտեաց՝ իբր ողորմութիւն՝  
իւրեանց լուման նուիրելով. որ գու-  
ցէ գթութեան գործ չհամարուի և  
զանոնք անբարոյական միջոցաց դի-  
մելու մդէ:

Հստ մեզ, արժանաւոր աղքատը  
ինամելու հաւասար առաքենութիւն  
և թերեւս աւելի բան մ'է ինամտա-  
նիլ անոնց՝ որ բարոյապէս զեղծանե-  
լու վիճակի մէջ կը գտնուին:

### ԽԱԾԳԻՒՂ ԵՒ ՄԱՆԱՎԵՐՆ

Նախորդ թուով հրատարակեցինք  
բարեյիշատակ Մանաւեանի որբոց և  
այրոյն պահանջից խոդիրը Խասդիւղի  
եկեղեցւոյ սնտուկէն:

Այս անգամ ստոյդ աղքիւրէ կ'իմա-  
նանք թէ տեղւոյն Թաղ. արդի խոր-  
հուրդն այդ պահանջքը վճարելու մա-  
սին դժկամակութիւն չունի երբէք. բայց  
պարտուց և նորա քանակութեանը նը-  
կատմամբ պաշտօնական տեղեկութիւն  
չունի. վասն զի նախորդ Թաղ. խոր-  
հուրդը՝ հակառակ նաեւ Ցնորեսական  
խորհրդոյ քանիցս պահանջման՝ տու-  
մարները չէ յանձնած տակաւին:

Ինչ որ ալ ըլլայ ալդ տումարներու  
յանձման յապաղումը, նախորդ Թաղ.  
խորհուրդը մեղադրէլի է, մանաւանդ  
անոր համար որ, իւր այս յապաղման  
պատճառաւ Մանավեանի որբերն և  
այրին նեղութիւն կը կըսէն:

Այս առթիւ կը փութանք լայտ-  
նել մեր գոհունակութիւնը առ պրդի  
Պատ Թաղ. խորհուրդն Խասդիւղի  
վասն այն ջանից և հոգածութեան,  
որոց մասին շատ գոհ է գիւղացին  
ընդհանրապէս:

Կահպաղ էֆէնտիի նիւթական և  
բարյական ծառայութիւններն արդէն  
միշտ գնահատուած են և մեք իսկ ա-  
կանատես գտնուած ենք 1877ին, եըք  
տեղւոյն երկսեռ վարժարանը այցելու  
դասատուի պաշտօն կը կատարէինք :

Գոհութեամբ կը տեղեկանանք թէ  
ինպաստ իշեալ վարժարանի—որ իւր  
փառաւսր անցեալովս և Ազգին նուի-  
րած մեծ անձնաւորութիւններով յորս  
կը յիշուին բարեյիշատակ Վարժապահետ-  
եան, Աղաթօնեանք, Ալթուն-ծիւրըիք,  
Փէշտիմալճեան և այլն և այն նշանա-  
ւոր է—թատերական ներկայացում մը  
պիտի տրուի ի Բերայ, ընդ պաշտպա-  
նութեամբ Ռւնձեան Վանմ. Արիկ է-  
ֆէնտիի :

Արդարեւ Խասդիւղ տրժանի է  
ընդհանուրի քաջալերութեանը,

### ԱՍԿԵ ԱՆԿԵ

#### ՇՈՒԿԱՅՑԻՆ ՄԷՋ

— Բարեւ ուստա Մկըր :

— Ասծու բարին, արեւ :

— Թէք թաղ մատնի մը ունի՞ս.

10—12 կարմիրի :

— Ծօ' տղայ, հատկմը կայ ամա.  
վազանին (թէլլալ) ծառքէն 14 մէկ  
քառթի աւեր եմ, բարով ապրանք է,  
15 էն վար չեմ իտար :

— Տասնաբանեայ կառնեմ ամա :

— Պան մը կըսէնք, կնա՛: (կերթայ):

— Իշտէ, էֆէնտիմ, սիզին առա-  
մըզնըզտան ալէա . ամա Գիյաթճա  
պիր ազ ֆարգլը տըր :

— Ֆարկլը օլուպ տէ՛ նէ՛ . հէլ-  
պէմ պիզ պունու տէյտիրէնէիզ :

— Օնա շիւպհէ՛ չմի վար, պագըն  
էֆէնտիմ :

(Անդիէն ուրիշ մը գալով կը մի-  
ջամտի)

— Տօղրուսը, էֆէնտիմ, սաղլ-  
ճագլարլա. չարշըտա պունուն կիպի  
մալ եա պուլունուր եա՝ պուլունմազ,  
պիր պագալը շունա.

(Այս միջոցին ուրիշ մըն ալ գալով  
մատնին նայողին)

— Ծօ' Գասպար, կէրչէք աղւոր  
մալ է էղէր, էլման ալ խաս է, օսկին  
օն սէքիզ ալար է:

— Քաշ լիրա էտէր, եահու :

— Օն եէտի, օն սէքիզ լիրա էտէր,  
սաղլճագլարլա գուլլանասընըզ:

— Օն սէքիզ լիրայա վէրմիշ կըսէ  
կոր. էօլէ իսէ շատ տառտա է մար-  
դը:

— Զի ծախէ տէ ինչ պիտի ընէ՛ .  
աս իրիկուն ճիւմա էրթէսի ախշամըսի  
է, չըրախը, խալֆան վարա կուզեն:

— Պագսանա պանա, այ օղուլ, պէն  
պու եխովիւիւ տէյտիրէնէիմ, վա՞ր մը  
էօլէ պիր ատամըն :

— Վար, շու քէօչէ պաշընտա իշէ-  
րի չէրիմիշ պիր տիւքեան վար, օնըն  
ալթ եանընտաքի տիւքեանա կիթ-  
ուստա Մկըր տէյի սիւալ էթ:

(Յաճախսրդը կերթայ)

— Վագըթլար հայըր օլուն, ուս-  
տա, շու եխովիւք քաշ լիրա էտէր :

(Մատնին ուշի ուշով նայելէն  
վերը) էֆէնտիմ, օն ալթը տիյէնէիմ  
ամա. շիմտի մալլէր տիւշկիւն, օն պէն  
լիրա տէյէրի վար :

Յաճախսրդը այս գնահատման վը-  
րայ վստահ՝ ստակները կը համրէ,  
միջնորդն ալ ալ մատնին տիրովմէն ից  
տառնաբանեայն կը պահանջէ և կառ-  
նէ,

— Նէ՛ ալեա զարիփ պասմալարը

վար, պուլուրուն էֆէնտիմ, առատըր-  
շնըզ պուրտա:

—Հիւննապի իւզէրինտէ եօլլու  
պասման վա՞ր մը ա՛ օդուր:

—Եյխի վար, էֆէնտիմ, պուլու-  
րուն, պագըն էֆէնտիմ, իսթէտիկնիզ  
դատար պագըն, իշտէ չարչը իշտէ  
մալ, սէնէսինէ մուհայեէր, պիզ պու-  
նու մախսուս եափարտըք, պաւնլարը  
եափան ուստա Աւրօբատան հինտէ  
կէչտի, պիր տահա եափաճաղը եօգ :  
չէք էֆէնտիմ, չէք, նէ՛ դատար դուկ-  
վէթին վարսա՝ չէք, էօլլէ արշընը պէջ  
զրուլըդ շիւրիք պասմալարտան տէ-  
յիլ տիր պու մալ:

—Քաշա՞ վէրիյօրսուն արշունընը :  
—Պիթմիշինի՞ մի, եօդսա բազար-  
լը էտէճէլիզ :

—Նասըլ իսթէրսէն, ֆագաթ պու-  
նու էլի պիլմիշ ոլ քի, էլէր արշընընա-  
նը զրուշ տահի իստէսէն, պիրտէ մա-  
նի չըզըրսան, պէն եէթմիշ ֆարատան  
պիր հապաէ զիետուէ վէրմէժ:

Խանութպանը տեսնելով որ յաճա-  
խորդը իրմէ գերազանց վարպետ է,  
լեզուն կը փոխէ:

—Էֆէնտիմ, էլէր եալան սէօլէր-  
սէմ՝ լուս կէօրէյիմ, եէրին տիպինէ  
կէչէյիմ, պանա տէօրտ պուչուք զրու-  
շա մալ օլմուշ տրը, 20 վարա քեարը  
իիէ սանա վէրէյիմ:

—Ինչալլահ լուսը կէօրիւրսիւն,  
պյաղընա իւշէնէն 20 վարա իլէ եէրին  
ալթընտան Գուլէ Գարուսընա չըքար,  
պուտա լա՞փ մը . . . եէթմիշ ֆարա-  
յա վէրէճէ՛քմիսին, եօդսա իշտէ կի-  
տէյօրըմ:

—Կէլ պագալըմ, դաշարշըն իս-  
թէյօրսըն կըսէ խանութպանը վարպե-  
տորդի յաճախորդին երեսը նայելով  
ուշի ուշով որ պէտք եղածին չափ  
ստակը կը համրէ և ապրանքը կառնէ  
կերթայ :

—Հրամմեցէք, հանըմներ, ուզած  
ապրանքնուտ աղէկը մեր քովը կը  
գտնուի, եկէք անգամ մը գոնէ տե-  
սէք. չի հաւնիք նէ՛ մի՛ գնէք:

—Սօֆիկ հանըմ, մէյմը սա խանու-  
թը մտնանք, ամօթ պան է, մարդուն  
պէրանը քէօրիւրմիւշ էղաւ մեղի կան-  
չելէն:

—Է՛ հա՛, երթալու է, զավալը ճա-  
հելը . . .  
(կերթան)

—Պարեւ, աղէկ ֆիստանցու կու-  
զենք ճամ կէօպէյի, հիմքիու խումաշ-  
ներէն:

—Վիկօն է ձեր ուզածը, նստեցէ՛ք  
մատամներ, Վարդան, գնա չորս սուրճ  
ապսպէ՛: Խըսմէժ ունիք եղեր աղէկ  
ապրանք գնելու. —Գասպար. շու սօն  
մօտա ֆիստանլըքարտան պիր քաշ  
թօփ էնտիր . . . —Հրամմեցէք, էֆէն-  
տիմ, լաւ մը նայեցէք, ուշի ուշովնա-  
յեցէք մանաւանդ որ այս խանութը  
եկողը պէտք է կատարեալ վստահու-  
թիւն ունեցած ըլլայ մեր վրայ . տա-  
րակոյս չկայ թէ՛ դուք արդէն նոյն  
վստահութեամբ հրամմեցիք մեր խա-  
նութը,

(Սօֆիկ հանըմը կամացուկ մը քո-  
վինին ականջն իվար)

—Քա կատար հանըմ, ինչ աղւոր  
կըսաբառնա լախըրտըներ կընէ կոր.  
Էս չօխլուխ չեմ հասկնար կոր ամա,  
տո՛ւր տեղվանքներն էս.

—Է՛ս ալ թըպիսըն քեզի պէս .  
վա՛ս, վախ. քէշկէմ Ֆուլիկս հետ պէ-  
րէինք:

—Մի կասկածիք մատամներ, իա-  
ռաջին տեսակի ապրանք և վերջին  
մօտա. բոլոր բուրդ. դուք միայն գոյ-  
նը հաւնեցէք :

—Հէլպէթ օր կինը մեր հաւնածը  
պիտի ըլլայ :

—Գոյնը կըսեմ. տէկին, այսինքն՝  
ըլէնկը. ինչպէս կըսեն,

—Հա՛ սանկ ըսէ, քա նուշիկ հա-  
նըմ, ճամ կէօպէի կըսես կոր ամա. ա-  
նիկա ա՛ օղուշ չարչափուխ սոլմիշ կը-  
լայ կաւիս լաթը կը տառնայ. ինծի  
մնայ նէ՛ էս աս ըռէնկին հաւնեցայ,  
—Բարով գոյն է, ատոր կըսեն չը-  
ր էտ. վերջին մօտ:

—Իստո՞րըսիր, ճանըմ մուշու, տէրտ  
ըրի ըսիր:

—Խալը, մատամ. վէռ տը կոի:

—Քա սեղայ. . . վէրը տըրի . . .  
ինչ խօշ ալ անուն է:

—Միսալ կարտասանէք տէկին. կե-  
ցէք թղթի մը վրայ անունը գրեմ  
տամ. —ահաւասիկ:

—Կրելդ աղէկ էղաւ. անունը մըտ-  
ուընուս չելլաը. հիմա ասոր կանկունը  
քանի՞ զրուշ է:

Լմնցածը քսան երկու դահեկան է.  
քանի՞ կանգուն կուզէք:

—Վդու շատ պուղ է; ճանըմ մուշու.  
իրաւունետէն ասիկայ կըուօ՞ն է :

—Կըտօնը ասոր քով ստակ մ'ան,  
գամ շըներ ինչ որ է. թէեւ սակար-  
կութիւնը մեր սկզբան դէմ է, բայց  
ձեր սիրոյն համար բացառութիւն մը  
կընենք. գիտէ քարդէն հոս բու չի է:

—Կը պզզընտուի . . . կարի՞ն տե-  
ղերէն. էյ անանկ էնէ չեմ ուզեր . . .

—Միսալ կը հասկնաք. տիկին էռէ  
ֆէկ կըսեմ. այսինքն վերջին գին, ձեր  
գործին քանիկի՞ կուգայ. անիկա ըսէք,  
| Հիմաճուկ բեզի պան մը պիտոր  
ըսեմ. պըգոր կանգունը տամնը վութը  
զրուշ կուտա՞ս կոր. չէնէ իշտէ կեր-  
թանք կոր մենք:

(Սօֆիկ նուշիկին ականջն իվար  
լսելի ձայնով մը)

—Քա մեր տիմացի խախվէճիին  
կնիկը քանի զրուշի առաւ նէ կիտե՞ս:  
ան պայազի խումաշը լըման կըսան  
զրուշի առաւ:

—Մեղայ. . . կեցիր նայիմ. իս  
նայե՞ մուշու. կըսան զրուշ պիտի  
տանք. կործիդ կուգայ:

—Քսան չէ՛, տասնը ինը զրուշի  
պիտի տամ. թեք ինչ է, ձեզի ինծի  
միւշտէրի ընեմ տէի. կը հաւատա՞ք.  
19 զրուշ 20 վարա ինծի ապրանք է-  
ղած. է. ես ձեզի համար կանգուն գը-  
լուխ 20 վարա քսակէս պիտի տամ.  
ըսաւ խանութպանը և կանգունը ձեռք  
առնելով յարեց. քանի՞ արշըն պիտի  
ըլլայ:

—Կըսանը փոխտը կանգուն ըսին  
յաճախորդ տիկինները խանութպանին  
ընելիք զոհողութեան վրայ սքանչա-  
ցած:

—Իշտէ մենք ասանկ մարդիկներ  
ենք ըսաւ. մեր խանութպանը փքա-  
ցած. դուք քսան դահեկան կուտաք.  
մենք 19էն ապրանքը կը չափենք՝ ա-  
պահով ըլլալով սակայն որ ուրիշ ժա-  
մանակ նորէն բան պէտք ըլլայ նէ շի-  
տակ պիտի հրամմէք աս խանութը՝ որ  
մերը չէ. ձերն է:

—Օխճ ըլլաս. ըսին յաճախորդները  
և ստակները համրելով ապրանքն ա-  
ռին խանութէն դուրս ելան:

Գ. Փ.

## ԳՐԸ ԵՅԼԵՆՃԵԼԵՐԻ

— Օ՛ միւսիւ վէնսան, նէրէյէ պէօյ-  
լէ ուղուրլար:

— Վայ, մատմազէլ բաթիկ, էքսէ-  
լանս էֆէնտիմ, այդըուը սոյ պախու-  
եարը սիզէրի պուրտա կէօրտինիւմէ.  
պօնժուր պիժում:

— Պօնժուր միւսիւ վէնսան, նէրէնէ  
պէօյլէ տէքէշըման:

— էֆէնտիմ, կանթ ալմագ իշխն  
Պօնմարչէնէ կիտիեթում:

— Եինէ նէրէնէ կիտէճէքսին աճա-  
պա: Վէրտիէ մի: Թէքէ պաշը թէաթ-  
րուունա մը:

— Եօգ, եօգ, ժամէ, պիլիրսին քի  
էօյէ եէրլէրէ կիթմէք իշխն շինտիքի  
վագըթտա միւսիւ ճէպիմիզտէն ըուխ-  
սաթ ալամաեօրուզ: անճաք Աննիկէ-  
րին սուարէսինէ կիտիէճէք տէեռու,  
պիր կանթ ալաեըմ տէտիմ:

— Զօգ ալէա, պէստէնիզտէ սթամ-  
րաը Բարիզտէն եէնի կէլմիշ վէ ամ-  
եամ իշխն եարմագտա օլտուղում բան-  
թուփուն էքսիլէն գանարեա ըէնկի  
եիւն իրէեինի ալմաեա կէլտիմ բասա-  
ժա:

— Օխ, չօգ մէմնուն օլտում:

— Ֆագաթ մօւսիւ վէնսան, Աննիկ-  
էրին սուարէսի հանկը ագշամ տըր:

— Բէրշէնպէ ագշամը, աճապ սիզ-  
էրի տէ օ սուարէտէ կէօրմէք մէս  
ըուրիեէթինէ նաեիլ օլապիլէճէքմի  
եիմ:

— Ինշալլահ, տավէթնամէլէր կէլիր  
իսէ:

— Տավէթնամէլէր շիւպհէսիզ կէ  
լէճէք տիր. վէ էկէր սիզէր օրատա  
պուլունմազսա՝ պէստէնիզին օյնամասը  
մալէօռէզման նամիւմքին օլաճագ-  
տըր. զիրա նասըլ քի մալիւմիւնիւզ  
տիր. տանս վագըթնտա աեաղըմ սա-  
ըըսընըն աեաղընա ույմաեօր:

— Պագալըմ ճահտ էսէրիզ կէլմէ  
յէ:

— Շիմտիտէն մէրսիլէրիմ:

— Բատըգոււա, աճապ միւսիւ  
վէնսան. պու ագշամնէրէնէ կիթմէք  
էֆքեարընտասընըզ:

— Էֆէնտիմ: շիմտիեէ գատար պիր  
նէր իշխն գարար վէրմէմիշիզ. Անտօ  
նիկ իլ Վիշէն չարշտան տէսնմէեիննէն  
նէրէնէ կիտէճէեիմիզի պիլէմէմ:

(Շարունակելի)

## ԱՌՏՆԻՆ ԽՐԱՑՆԵՐ

Ինանալու հէց հը: — Զղային մարդիկ  
չեն կրնար հանգիստ քնանալ: Պէտք չէ  
թմրեցուցիչ գեղեր աւնուլ ննջելու  
համար որք աւելի վնասակար են մեր  
առողջութեան: կը յանձնարարենք  
արդպիսեաց ամէն գիշեր ննջելէ առաջ  
մարմինն շփել կարծր բուրդի կտորով  
մը: Այս եղանակն օգտակար է: կը  
յոգնեցնէ մկանունքներն և մարդ շըփ-  
մանց ազգեցութեանը ներքեւ խաղա-  
ղիկ կերպիւ կը փափաքի ննջել:

Ասելի խայնուներ: — Կանայք և աղ-  
ջկունք ամեն անգամ որ կարով կ'զբա-  
ղին, ասեղին խայթումներուն կ'են-  
թարկեն իրենց մատներն: Ո՛րչափ ան-  
գամներ անզգուշութեամբ իրենց աշ-  
խատութեան ժամանակ ասեղին ծայ-  
րը իրենց մատանց մէջ մտած և ցաւ  
պատճառած է: Երբ դիպուածաւ ա-  
սեղը ձեռքերնուդ մէջ մտնէ, մատներ-  
նիդ անմիջապէս դրէք ալքօօլի մէջ  
ուր պէաք է լինի մի քանի կաթիլ ա-  
ռէր քինչ:

Զերուց սպէտակունիւնը պահելու եղանակ  
հը: — Եթէ կուղէք խիստ ժաքուր և ըս-  
պիտակ ձեռներ ունենալ, 100 կրամ  
նուշի իւզ հալեցուցէք 200 կրամ և ու-  
ղանեի մէջ և խառնուրդով պահե-  
ցէք զոյգ մը ձեռնոցի ներքեւ երես-  
ներն և անկողին մանելէ առաջ այդ  
իւզունեալ ձեռնոցներն գործածեցէք  
ձեր ձեռաց վրայ: Զը մոռնանք ըսել  
առաւոտներն ձեռնոցները կը հանէք,

Շանց հէւանդունիւն: — Շուներն ընդ-  
հանրապէս իրենց ծննդենէն վերջ-  
եօթներորդ կամ ութերորդ ամսոյն մէջ  
ամենէն աւելի կը հիւանդանան: Եթէ  
կուղէք ձեր չնիկներն արդ հասակի  
հիւանդութիւններէն ազատ պահել,  
ամեն օր որոշեալ քանակութեամբ  
աղ խառնեցէք իրենց կերակոց հետ,  
Փորձերը լաւագոյն արդիւնքներ յա-  
ռաջ բերած են:

Մ. Գ. ՄՕԶԵԱՆ

ԱՐՏՈՆԱՏԷՐ ԵՒ ՏՆՈՐԻՆ

ԱՆՏՈՆ ՍԱՔԱՆԵԱՆ

ԽՄԲԱԳԴԻՐ Մ. ԳԱՓԱՄԱՐԴԵԱՆ

ՏՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Ն Շ Ա Ն Պ Ե Ր Պ Ե Ա Ն




ԳԱՆՑԻԱՆԸՆ ՀԱԼԻՄ ԳՈԳՈՒԼՈՒ ՍԱՊՈՆԸ

Մին էլ գատիմ Գանտիատա ալէա սա-  
պօն թազգ վէ իմալ օլունտուղու ումու-  
մուն մալիւմի տիր: Կիրիտին խալիս զէյ-  
թուն եաղը վէ նաթրոն վէ չօրագ իլէ եա-  
բըլան սապօնլարը ճիւմէ ինտինտէ մագ-  
պուլ վէ միթէպէր իքէն, պունլար պիր  
գաչ սէնէտէն պէրու Միտիլի, էտրէմիտ,  
Այվալը վէ սայիր մահէլը ուտէ թագիւտ  
օլունմագաա վէ Փիյաթընը էնվէն տիւ-  
շիւրմէք իշիւն սուտա իլէ պիր նէվ թալագ  
թօրրաղի վէ պալ մատէնի կիպի ինսանըն  
տիշինէ վէ սաչ վէ թէնինէ զարար կէթէ-  
րիր էնզալար դարըմըրըմագտա տըր.  
պիլ ճիւմէ մէմալիքտէ էլեէվմ ոաթըմագ-  
տա օլան սապօնլար էհալինին սաչլարընը  
տէօքմէտէսէ վէ չամաչըրըտա նիհաեէթ-  
իւչ տէֆա եըրդամագլէ չիւրիւթէքտէ  
տիր: պու կիպի թագլիտ սապօնլարըն  
սաչլարը աէօքիւակ սաչ բգըրան խասթէլի-  
կի կէթիրափիլ տախի պէտիհի տիր:

Մարդի Փաթը ամիգանէմ իլէ իմալ օ-  
լունան պու « Գօգուր սապօն » իսէ, վի-  
ճուտ վէ տիշէր իշիւն Փայիտէլի օլուու-  
ղու կիպի, սաչլարըտա ուզամուր վէ գո-  
գուտու օն կիւն գատար չամաչըրտան չըգ-  
մագ: սապօնլարըն Փէնալըլընտան շիմոյէ  
գատար հանըմլարն սաչլարը տէօքիւլմէք-  
տէ իքէն, ումումա պիր խըտմէթը միւֆ-  
թէկիրէ օլմագ իւզրէ, կիւզէլ աթարի-  
եաթ իլէ իմալ օլունմուշ օլան պու սա-  
պօնա « Սաչ իւզը » տէնիլէն սու տախի  
գարըչըրըմըրը օլուուղունտան, սաչլարը  
տէօքիւլմէքտէն մուշափազա իտէպիլիր:

Գրեէյի ճիտիտի, սանտըգլա տէօրթ-  
զուրուշա Փիրուխիթ օլունուա. թաշրա-  
տան տախի բէշինէն սիրարը օլունուր իսէ,  
սէրիան կէօնտէրիլի: Ումումի տէրօզիթօ  
մահալի, իսթանպօլտա Ասմա ալթընտա  
Դ նօմէրօլու մաղազամ օլուուղու, վէ ար-  
զու իտէնէրին պիր մըգտար ալուապ թէ-  
րիւպէ կյէմէլէրի իլան օլունուր:

## ՄԱՅԵՐ ԳՈՒՄՐԱՄՆԵԱԽՐԱԾՆ ՐՈՒՊԱ ՄԱԼԱԶԱՍՏ



— 88 —

— Ո՞չ , բարեկամս . մինակ լատիներէն գիտ-  
ցող կանանց վրայ շատ վստահութիւն չունիմ .  
«Ահ , դիտնական կանայք » կ'ըսէ Մոլիկո :

—Ան գարը անցած է հիմակ :

—Ես համակարծիք չեմ քեզ . ծիծաղելի  
բաները . քիչ շատ ձեւ կը փոխեն . բայց ամեն  
դարու մէջ ալ նոյն գոյնով երեւան կուգան .  
ասոնք մարդկային ազգէ անբաժան կարիք-  
ներ են : Միթէ ամեն տեղ և ամեն դարու մէջ  
փառամոլներ , եսասէրներ , նախանձոտներ , ա-  
գահներ , կեղծ բարեպաշտներ , հրապուրող-  
ներ , ստախօսներ , չարախօսներ , նենդամիտ-  
ներ և մեքենայողներ պակսած են—չէ . ա-  
սոնց մեծագոյն մասը հաճոյքի համար եւեթ  
այսօրինակ կը քերու անձնատուր կըլլան . . .  
Բայց ուշադրութիւն . մեր վալս խազզողները  
նայէ . ասոնք առեր անցեր են . կարժէ որ  
դիտուին :

Պ. Ֆուլեագ՝ որ բաւական բարձրահասակ  
էր, տիկին Պուլասի գլուխն իր ծնօտին կը-  
թնցուցած էր և թեւերուն մէջ առած . և կը  
ջանար վերցունել այդ խոչորջանգուածն, որ  
անդադար կըցատքըտէր և ինքինք թող կու-  
տար իր պարզնկերոջ թեւերուն մէջ այնպիսի  
մեղկութեամբ, որ Ֆուլեագ կը պարտաւորէր  
աւելի պինտ բանել զայն :

Նվազում յայտնահար դիմումները  
Կարող են դիմումները կամ պահանջանակ դիմումները

ՄԱՅԼԵՐԵԱՆ

Հայութաւ Մահմատիկ փառց թիւ 48  
Սուլթան Մէջմէտ Կէպիկ փառց թիւ 36

ՀԱՅ ԹԵԱԿԱՐԱՄՈՒՏՈՒՆ  
—  
ՊԱՀՃԵԼ ԳԱՓՈՒ  
ՃԵԱԱ. ՊԵՅ ԽԱՆԻՆ ՏԱԿ.  
ՑՇԵԽԱՐ ԺԱՋՄԱՆ ԱՄԱՆ ԱԺԾՈՒ  
ՄԻՆ ՄԻԽԱՆԻ ԽԻԽԱ ԸՆՈՒՄՈՒ և ԲԱՐԴ ԲԵԿԻՐ  
ԱՎԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ ՊԵՐ ԱՎԱՐ ՀԱՅԱՍՏԱՆ

— 85 —

— Ծ , բայց կը տեսնայ . էրիկս պէտք չէ  
երեւայ որ ինք ինձմէ զատ մէկու մը խորհուրդ  
կրնայ հարցունել : Զէ , չէ , ես այդ նախա-  
տինքը չեմ կրնար կուլ տալ : Այդ Պ . Տիւվա-  
սէլը , այդ կարծեցեալ բժիշկը ինքզինք զսպե-  
լու է :

Պ. Ֆույեագ գնաց փեսին քով , որ միշտ կը խօսակցէր իր Ֆրէտէրիք բարեկամին հետ , և չնորհալի ժպտով մը ըսաւ .

—Պարոն փեսայ, ձեզ ներկայանալու պատիւն ունիմ դեսպանի պաշտօնով։ Զեր վսեմաշուք տիկինը զիս փոխանորդ կը կարգէ իր գերիշխանութեան, և կը խնդր ձեզմէ որ վալամը խաղաք տիկին Պուլառի հետ, զոր ճանչնալու բարեբախտութիւնը չունիմ, և զոր ինձ հեռուէն ցոյց տուին։

Թխորակ, գիրուկ կին մըն է, կարճահասակ  
աղուորիեկ, սիրունիկ, որ իր գլխուն վրայ վար-  
դերու փունջ մը գրած է և սքանչելապէս վայ-  
լեցուցած. մէկ խօսքով՝ համով հաւիկ մըն է,  
զոր փախցնելու չի գար:

«Կլորիկ, թռնթոշիկ թռչնիկ լգեղանի  
Հում հում ուտելու իրաւ արժանի :»

—Պարոն Ֆուլետոն, կը ցաւիմ որ ի զույր

# ՖՈԱՆԳ ՑՈՐԹՈՒԱԶ

## ՏԵՆԻԶ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸ

Սէրմաեէ ֆրանդ 8,250,000

Ինթիեաթ ազչէսի ֆրանդ 1,270,000

Մէջքիւր գումբանիա տէնիզ գազալարընա գարշը վարօյարտա վէ կէ միլէրտէ երւ քլէնցլէն մալլէրի ; վէ քէզալիք քօնթա իտարէլէրինէ թէսլիմ զունան միւճէվէրաթ վէ եախօս պանգնօթ էվրագը զաեէթ էհվէնիեէթ վէ սուհուլէթլէ սիկուրթա իտէր :

Պու Շիհէթլէ մէպալիղի քիւլիեէնի սիկուրթա իտէպիլմէք իշին իշղու գումբանիա կվորդատա 13 թանէ պիւնիւր սիկուրթա գումբանիալարըլլա պիրէշմիշ տիր : Պունդարըն թէքմիլ սէրմաեէ վէ ինթիեաթ ազչէսի 100,000,000 ֆրանդը կէչէր .

Էքմիլ Թիւրքիա աճէնթէսի

## ՀԱՄՊՈՒՐԿ ՄԻՒՆԻԼ ՊԻՐԼԻՇՄԻՇ

ԵԱՆԿԸՆԸ ԴԱՐՇԼ ՍԻԿՈՒՐԹԱ ԳՈՒՄԲԱՆԵԱՍԸՐԸ

Սէրմաեէ	Փրանդ 8,000,000
Ինթիեաթ ազչէսի 1888 Յունիսէ գատար	Փրանդ 4,817,262
Սէնէփի իրատ 1888 Յունիսէ գատար	Փրանդ 10,069,700

Մէջքիւր գումբանեալար տէրօզիթօլար վէ խանէլէր վէ անլէր իշխան պուլունան մալլէր վէ մօպիլեալարը զաեէթ էհվէնիեէթ վէ սուհուլէթլէ, թէեմինաթը գավիեէ թահթընտա օլարագ սիկուրթա իտէրէր :

Խսթանազօլ աճէնթէսի

Խսթանազօլ, Պահճէ-գարու, Խօրկիատիս խան ԳԱՌՆԻԿ ԱՍՏՈՒԱԾԱՇՈՒԼԻՐ

Մալիւմաթ.-Շիրքէթլէրիմիզին Տէրիսատէթ պանքէրէրի պուլունտն ներաէսեան Բէտէր վէ Մախտումու էփէնտիլէր՝ հիսապը կէօրիւլմիւշ, վէ միւտիրիեէթի ումումիեէ թարաֆընտան թաստիգ օլունմուշ հէր կիւնա զարար ու զիեանը թազմինէ թէմամիլէ թալիմաթ ախզ իյլէմիշլէր տիր :

# ԼԱՐՈՒՄԱՆՔ

ԱՊԱՀՈՎԱ ԳՐԱԿԱՆ ՀՆԿԵՐՈՒԹԻՒՆ

ԷՆԴՐԻ ՀՐԴԵԼԻ

ՀԻՄՆԵԱԸ 41837

Կրամագլուխ, 4,000,000

Անդի լուսի արդար մալամպառին թէ քիչ մը հանգչիլ կուզեմ . շատ յոգնած եմ :

— Ուշեմն տիկին Պուլառի հետ վալս խաղալ չեք ուզեր :

— Ոչ, այս անգամ չեմ ուզեր :

— Լաւ ուրեմն, եթէ թոյլտհուութիւն ընէք, ես ձեր տեղը կ'անցնիմ, և կը խաղամ այդ կը նոյն հետ, որ ձեզ կը նպասէ . կլիսեմ իրեն թէ մէկէն ի մէկ ջղային կարկամութեան մը ենչ թակայ եղած էք :

— Ինչպէս որ կուզէք, շատ խարեսիրն էք, և չնորհակալ եմ ձեր մարդագարութեան հաւ մար :

— Ես ալ չատ ուրախ եմ որ ձեզ հաճելի եղայ : մինակ կուզէի գիտնալ թէ այդ կինը աղէկ վալս կը խաղայ :

— Աղէկն ալ խօսք է . աքանչելի կը խաղայ, պատասխանեց Թրէտէրիք շրթունքները խածնելով :

— Օ՛, ուրեմն գործին կուզայ :

Եւ Պարոն Ֆույեագ ի պար հրաւիրեց այդ խոշոր տիկինն, որ անմիջապէս ընդունեցաւ :

— Աս հաւկէթը ոչ է, ըստ Թրէտէրիք Առողջի :

— Նաւապետին ժանօթներէն է ; իր կաղե-

— 87 —

մի բարեկամներէ մէկուն տղան . քիչ մը հաւկիթ է . տղրուկի պէս մարդուն օձիքին կը փակչի . գուն իրեն ըսիր որ այդ կինը սքանչելապէս վալս կը խաղայ, մինչդեռ ծայրէն տեղեկնեթիւն չունի :

— Հոգ չէ, քաջալերելու է զինքը, քանի որ տիկին Պուլառի հետ պարելը՝ անհրաժեշտ հանգամանք մը առած է :

— Ահ, բարեկամ, խեղճ տղան ինչպէս պիտի դարձունէ այդ մաէ լեռը . կը վախնաս որ այսչափ մարդոց մէջ խաղք ու խաւեր ըլլայ :

— Ես ալ այդ տեսարանը դիտելով հաճոյք պիտի զգամ :

— Եղրայրդ ալ քրոջս հետ վալս կը խաղայ :

— Եատ չնորհալից աղջիկ մըն է . քաղցրաբարոյ և պարկեշտ կ'երեւայ :

— Այո՛, սիրելի բնաւորութիւն մը ունի . բայց քիչ մը վախնաս ու ամչկոտ է . եթէ մեղ հետ բնակի, Սէզառին կրնայ փոխել անոր բընութիւնը :

— Ահ, նայէ որ չափազանց համարձակութիւն չի տայ անոր : վախնուն կին մը աւելի չնորհալի է . քան համարձակ կին մը :

— Կը տեսնամ որ գէշ կարծիք ունիս կննչ մրայ :